



Երկուշաբթի, 24 Սեպտեմբեր, 2012

### ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասդութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՂՄՈՍ 62

ԱՍՏՈՒԱԾ Է ՓՐԿԻՑԸ ԵՒ ԱՊԱՀԵՆԸ

**Ս**իայն Ասդութիւն հոգիս հանգիստ կը գտնէ. անկէ կու զայ փրկութիւնս:

Սիայն ան է ապասդութիւն, ան է իմ ապաւէնս, բնաւ պիտի չասանիմ:

Անոր վարահեցէր միշտ, ով ժողովուրդ, անոր դիմաց պարակեցէր ձեր սիրով.

Ասդութիւն է մեր ապաւէնը:

Բոլոր մարդիկ շունչ մըն են պարզապէս.

Ռամիկ թէ ազնուական՝ խարկանք են, ուիրշ ոչինչ.

Կշիռքի մէջ որ դրուին՝ միասնաբար ոչինչէն ալ նուազ են:

Հարսդութիւն մի՛ ապաւինիք, յափշդութիւն բաներով մի՛ հպարփանար.

Նոյնիսկ եթէ ձեր հարսդութիւնը բազմապարիկ ըլլայ, ձեր սիրով անոր ըլլայ որ կապէք:

Ասդութիւն ինք յայդարարեց, եւ քանից ես լսեցի՝ թէ զօրութիւնը Ասդութոյ կը պափկանի:

Այո՛, ով Տէր, ողորմութիւնն ալ քուկդ է,

որովհեք իւրաքանչիւրին կը հապուցանես իր գործերուն համաձայն:

### ԾԱՐԱԿԱՆ - ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, տուր աշխահիս խաղաղութիւն:

Եւ իհանդաց բժշկութիւն, նեցեցելոց արքայութիւն:

Արի Աստուած հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

### ԱՊՈԹՔ

Սիրով ընդունէ, Տէր Աստուած հզօր,

դառնացածիս աղաչանքը, գրութեամբ մօտեցիր ամօթահարիս:

Փարատէ՛, Ամենապարգեւ, ամօթի տիրութիւններս.

Վերցո՛ւր վրայէս, ով Ողորմած, անտանելի ծանրութիւններս.

Խեռացո՛ւր ինձմէ, ով Ամենահնար, մահացու սովորութիւններս:

Անունովդ տեսոնագրէ լուսամուտը երդիքիս. ձեռքովդ պահպանէ առաստաղը տունիս.

արիւնիդ նշանը դիր սեմին վրայ սենեակիս, խաչիդ նշանը դիր նամբուն վրայ աղօթողիս:

Որպէսզի երբ իմ ծանր քունէս արթնեամ, ամենազգաստ արթնութեամբ,

հոգիով նորոգուած եւ զուարթութեամբ քու դիմացդ կանգնիմ,

հաւատքի բուրումով՝ քեզի ուղղելու համար այս աղօթքներս,

աննառելի փառքի մէջ բնակող ով ամենօրհնեալ Թագաւոր.

Եւ փառաբանող երկնագումար խումբերուն երգակցելով՝

աղօթքներս դէպի երկինք բարձրացնեմ: Ամէն:

**ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹ**  
**ԱԲԵՏԱՐԱՎՆ ԸՍՏ ՄԱՏՁՁՒՍԻ**  
Գլխ. 24:29-51

**ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՒՆ ԳԱԼՈՒՍԸ (24:29-35)**

Ինչպէս կարելի է հասկնալ այս բաժինը: Նիւթակա՞ն, գրառացի՞, թէ փոխաբերական, այլաբանական: Նախ մէկ բան որոշ է, որ Քրիստոսի գուած մարզաբերութիւնները վերջին ժամանակներուն, նաեւ մենք կը գրնենք Հին Կրակարանեան մարագարելութեանց մէջ, օրինակ. Ես 13:9-11, Յով 2:1-2:10, Ամովս 5:20, Բ. Պետր 3:10-13:

Թէեւ չենք կրնար վերջնական պարասխան գրալ այս հագուածին, բայց կարելի է երկու իմաստներով հասկնալ:

ա. Ներկայ աշխարհին բոլոր գետակի իշխանութեանց վերացումը, եւ Ասպուծոյ թագաւորութեան հասպարումը:  
բ. Այս աշխարհին մաքրազորումը կրակով, եւ յեփոյ Ասպուծոյ թագաւորութեան հասպարումը:

Հետաքրքրականօրէն առաջին նշանները ընդհանրապէս երկրաւոր էին, իսկ իմա արդէն երկնային: Սա կը նշանակէ, որ Ասպուծոյ Թագաւորութիւնը հասնելու վրայ է երբ այս մեծ նեղութեան օրերը անցնին, որմէ յեփոյ Մարդու Որդիին գալուսպի նշանը, որ Խաչի նշանն է: Եզեկիէլ 9:4 «Տիրոջ նշանը»: 4 րդ դարուն Կիրեղ հայրապէսի օրով Երուսաղէմի մէջ եւս երեւցաւ այդ նշանը, որուն փօնը կը նշենք «Երեւման Ս. Խաչի փօն»: Դանիէլ 7:13-14:

Այս նշանը նաեւ պարճառ պիտի դառնայ որ ժողովուրդներ ողբան (Զաք 12:10-14): Ովքեր են ողը ու կոծ ընտղները: Առաջին հերթին հրեաները խաչելութեան պահուն, եւ յեփոյ երկրի բոլոր ազգերը: Երեւութապէս թէակի ուրախացան, սակայն խորքին մէջ ողը ու կոծ է, որովհետքեւ փրկութեան առիթ մըն է որ կորսնցուցին, ինչպէս էր պարագան Երուսաղէմի կիներուն: Երկրորդ, այս անզամ Մարդու Որդիին երբ գայ փառով եւ զօրութեամբ դագելու աշխարհը: Հերեւաքար, բոլոր անոնք որոնք փրկութիւնը, ընծայուած պարեհութիւնը ներկայ ամբողջ կեանքի ընթացքին մինչեւ Մարդու Որդիին երկրորդ գալուսպը երկարող ժամանակամիջոցին մերժեցին, անոնք բոլորը ողը եւ կոծ պիտի ընեն, գետակ մը դագավապարփութեան վիճակ:

Փողի ձայնը Թագաւորի ներկայութիւնը կամ գալուսպը ազդարարող նշանն է, որ նաեւ կը ծառայէ իրեն ենթակայ մարդիկը մէկփեղելու, ինչպէս նաեւ ասպուածային երեւումը: Սա կը նշանակէ Մարդու Որդիին գալուսպը եւ Արքայութեան գալուսպը նոյն հանգրուանն են, որ նաեւ գեղի պիտի ունենայ ընդրեալներուն առանձնացումը միւսներէն:

Թգենին եւ թգենիին կաղկացումը ցոյց կու գրայ, որ ժամանակը մօքեցած է, ամուսն նշան է: Ամառը հասունացման եղանակն է, կը նշանակէ աշխարհը, պարմութիւնը կամ մարդկութիւնը հասած է արդէն հասունութեան, իր բարձրակետին, եւ ինչպէս որ պարուղ մը երբ հասունացած է ալ պէտք չէ ծառին վրայ մնայ, այլ պէտք է քարուի: Ուրեմն հունձքի ժամանակն է: Այս բոլոր ըստածները պիտի պարագան, որովհետքեւ նոյնինը Ասպուած է յայգնողը, մարդկային յայգնութիւններ չեն:

**ՈՉ ՈՉ ԳԻՏԵ ՕՐԸ ԿԱՄ ԺԱՄԸ (24:36-44)**

Հետաքրքրականօրէն երկու բառերու գործածութիւնը կայ այսպես «Օր» եւ «Ժամ»: «Օր» բացաբրութիւնը կապուած է «Տիրոջ Օր» բացաբրութեան, այսինքն այն ժամանակաշրջանն է, ուր գեղի պիտի ունենայ Դապասպան, բոլոր ժողովուրդներուն, չարութեան վախճանը եւ արդարներուն ազարագրումը, եւ Ասպուծոյ թագաւորութեան սկզբնաւորութիւնը: Ուրեմն, Գալուսպ, Դապասպան, Արքայութիւն նոյն օրուան կապուած են: Այդ Օրը 8-րդ օրն է: Խսկ «Ժամ» բացաբրութիւնը կը նշանակէ յարմար ժամանակը:

Խսկ երբ կ'ըսէ «ոչ ալ Որդին» գիտէ այդ օրն ու ժամը: Տարօրինակ կը թուի, սակայն խորքին մէջ այդ արդայայգութիւնը Քրիստոսի մարդկային պայմաններուն համաձայն եղած արդայայգութիւնն է: Միև կողմէ նաեւ, Ասպուծոյ կամքն է, որ այս ճշմարգութիւնը օրուան ու ժամուան, չայգնուի մարդոց: Որովհետքեւ բաներ կան որոնք չեն վերաբերի մեզի: Յիսուս իր մարդեղութեանը մէջ կամաւորաբար կ'անգիբանայ, որպէսզի աշակերպները յաւելեալ կերպով ցնեվաքրքրութիւն: Ասպուծ ինչ որ կ'ուզէ որ մարդիկ գիտնան արդէն իսկ յայգնած է կամ կը յայգնէ, Բ Օրինաց 28 եւ 29 գիւ, բայց բաներ կան, որ Ասպուծ չ'ուզեր յայգնել, եւ այդ պարագային մարդը ինք ճիզ պէտք չէ ընէ զայն գիտնալու: Որովհետքեւ ափիկա մարդս կը շեղեցնէ եւ կ'առաջնորդէ մոլորութեան՝ ծովութեան, անյոգութեան, ինչպէս նաեւ թուլութեան: Սակայն Քրիստոսի մնայուն կոչն է արթուն եւ պարբասփ եղէք:

Նոյի օրինակը պարբասփ եւ անպարբասփ ըլլալու վիճակներն են: Անպարբասփութիւնը նաեւ անհաւաքութիւն եւ անփարբերութիւն կը նշանակէ: Կենցաղային օրինակները ցոյց կու գրան թէ մարդիկ առաելաբար ինչ բաներով կը գրադին:

Դաշտին մէջ աշխարող այր մարդիկը, խսկ շաղացը մէջ աշխարողը՝ կինը: Առնուիլ եւ ձգուիլ, եթէ երբեք համեմապենք որոմի եւ ուռկանին առակներուն հետք, պիտի գետնենք որ առնուողները որոմներն են եւ անպէտք ձուկերը, որմէ երք ընդրեալները: Ուրեմն ձգուիլը փրկութեան հետք կապուած է:

Արթուն մնացէք, որ կը նշանակէ պարբասփ, առաքինի եւ զգասփ կեանք մը ապրիլ: Քրիստոս իւրաքանչիւրը կը ներկայացնէ որպէս գանուուիլը: Ուսափի գալուսպի պահուն, որ գողի պէս պիտի գայ, եթէ մեր ունեցածը զույք երկրաւոր ինչքեր են եւ եթէ մեր վարահութիւնը անոնց վրայ դրեր ենք, աշխարհը իր բաժինը պիտի առնէ, եւ Ասպուծոյ դիմաց մենք պիտի մնանք մերկ:

## ՀԱՅԱՍՏԱՐԻՄ ԵՒ ԱՆՀԱՅԱՍՏԱՐԻՄ ԾԱՌԱՎԱԵՐ (24:45-51)

Խօսքը կը վերաբերի.

1. Քահանայապետներուն, երեցներուն, փարիսեցիներուն, դպիրներուն Օրէնքի ուսուցիչներուն, որոնք պարասխանագուներ կարգուած էին, սակայն հաւաքարիմ չեղան:

2. Խրայէլի ժողովուրդը ինք, միւս ժողովուրդներուն գետակ մը վերակացութիւնը պիփի ընէր, Ասքուծոյ Խօսքը եւ Լոյսը փոխանցելու այդ ժողովուրդներուն, բայց թերացաւ այդ կոչումին մէջ:

3. Առաքեալները նոյնպէս կարգուեցան ծառաներ միւս ծառաներուն ագենին դալու հոգեւոր կերակուրը:

4. Առաքեալներուն յաջորդները, այսինքն՝ եկեղեցին, եւ եկեղեցոյ մէջ կարգուած պարասխանագուները:

5. Ի վերջոյ, իրաքանչիլը անհավ ունի եւ իրեն դրուած է պարտականութիւնը իր անձին, ընդունիքին, իր շրջապարին մէջ ագենին դալու հոգեւոր ուժելիքը եւ հոգափարութիւնը:

Ահա այս բոլորի համար հաշի ունինք փալիք Ասքուծոյ: Ուրեմն այսօրուան գործը վաղուան չճգՃգենք, որպէսզի նաև արժանի ըլլանք երանութեան, Ասքուծոյ Արքայութեան ժառանգութեան, այլապէ՞՝ որւր կրնանք մնալ, հոն ուր լալ եւ ակրաներու կրճարում կայ:

\* \* \*

*Պահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նատիլ ի տան, ի գնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա' քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:*

